

Կարճ ամէն ինչ, որ կ'անցնի ձեր մտքէն, բացի սա մէկը .

— Ոսկի օրան :  
Իրական օրան :

Ուրիշ ան կը հանէ հերուան պուպրիկը, ան ալ տարուընակ աղչիկի . այնպէս անուշիկ որ պատարանք կուտայ :

Կը նայիմ անոր բարակ, թուփի ճեղ մատներուն որոնք խոտիւռը կը քրքրեն : Կը զպի օրնի կամարին, զայն հանգուցող բոժոժներուն ու ոսկի խալին որ նակատը կը զամուէ օրանի ոտքին : Գրեթէ խանձարուր : Ու այդ ամէնը այնքան քնական, այնքան վայելուչ : Տէ՛ր, այսքան կանո՞խ :

... Դուռն է, կը բացուի .

Մամաս, Մոցին, դուք գտաք հարկու : Բերածը սակայն գիրկ մը ժանեակ է զոր ոսկինը կ'ատուղազարդեն : Որ հով է քալող առանց թափելու :

Ինչ վա՞զք գէպի ան :

Ինչ ընճուրթեամբ, ու ինչ յուզումով, ճիշդ նոր հարսի պէս, Մաննան կ'անէ զայն ու դողահար, արտասուագին կը դնէ օրանին :

... Բացած՝ մէկ թիւը շղարշին :

Առատաղէն, ծառէն կըրակ կը թափի որմէ բոց առած անին կը թուի քնացող յայ տղան : Թարթիչներուն սև պաքները ոսկի լուրի մէջ :

Ու մայրս կ'երգէ, երկու տուն, շատ տխուր զով մը : Ո՛վ գիտէ ինչքէն է կ'անցնին անոր հոգիէն : Ու յանկարծ կը բուռնի իմ աչքես հացին տաշաք ուր պառկեր եմ ես, առաջին քունը առնելու, սա այնպէս է : Որան իսկ չունէր իմին խեղճ մամաս, զիս զետեղելու : Այսպէս կը պատմէր ան : ... Երկուցով կուլանք : Ու ես վստահ եմ որ անոր գանկին տակ անմոռանալի այդ պատկերն էր որ կ'ելնէր ոտքի ... :

- Անու՛նը :
- Մեզայ. Նարեկ :
- Կա՛յ այդպէս անուն :
- Շա՛տ :

Կը յիշենք գիրքը որ ծառի բունին կը գրաւէ ամենէն շքեղ յարգանքը : Զորս չորս մոմեր կը պատեն անոր կողմեր, քիչիկ մը հեռուէն : Ու առջին կաթնայ մը աղանդեր :

Մայրս կ'անէ զայն իր գանէն ու կը տեղաւորէ պէպէ՛քին բարձին :

.....

Յետո՞յ :

Բայց ինչ գիտնամ ես :

Իմ օրերուս ամէն մէկին մէջ այսպէս խոցեր ու անեղներ են հիւսուած, տաշտի առաջին քունէն սկսած :

Շարժի մը շանցած մենք գեղ կը դառնանք : Գազքի աշխատանքը վերջ է գտած մինչև նոր բերքը խողակին :

Ու կային լակոտները գուլիս հաւաքած, աւերակ փուռի մը կամարին ներքև, ես կը պատմեմ անվարտի ու ափ ի բերան իմ ընկերներուն քաղաքը, անոր հարուստները, անոր աղչիկները ու զժուար եկող պէպէ՛քները :

Զի՛նն : Յիմարը, թող կատպի իր ուզածին չափ :

Ես կը խոսի՛մ . . . . :

Ու իմ ընկերները գուլիս կը կտորեն, հոն տեղ մը տալու, ոսկի օրօրան ու ծառ ծառ չէրէզ շաւկովը կրող սա խև կալանդին որ ափ մը շամիչը կամ ծալ մը պատտեղն իսկ շատ կը տեսնէ իրենց անկառուս փորին : Ու կը դարմանան թէ ինչու պէպէ՛քները այդ քաղաքներէն՝ կալանդին կըրունակը ելած վար աշխարհ կուգան, տակն ու վրայ ընելով պալատները . մինչ իրենց պղտիկ աղբարիկներն ու թուրուքանքը շատ շատ խալիկն մը տաք չուր կը նստին սա գեղի տուններուն :

\* \* \*

Քատուն տարի անցեր է սա իմ պատմածէս : Սխալ չեմ ըներ երբ տարիները փոխած ես զարի : Այնքան խորունկ գրուեցան օրերը իմ կրունկներուն ամէն մէկ ներպրին :

Էիմա՞մ .

— Կը փնտռեմ . . . .

Ով գիտէ որ քարի տակ իր հոգին տուաւ ոսկիէ, ձիւնէ շինուած այդ աղչիկը որ տասնէն քէն մը վեր, պէպէ՛ք համարեց, ու իր պէպէ՛քը ուրիշին ծախեց, տարաքրութեան ճամբաներուն, ինծի այդպէս կուգայ, չհարուրելու համար ման անոր նախաէն :

Ով գիտէ որ քարի տակ կտոր կտոր ըրին Նարեկն այ, ինչպէս ինծի հասած է սպանդին լուրը . շերմուկներու քաղաքին ետին, երբ կուր հարիւր երիտասարդ թև թևի կապած կտրել տուին փայտանախներուն :

Իմ Նարե՞կը :

Թշնամին ան ալ կարկի տուաւ :

Վ Ե Ր Զ



ՆՈՐԶՆԻՐԻ ԵՒ ԽՕՄԲ

Ուսուցը օրուան երիտասարդութիւնն է . անկէ ինչ աւելի քարմ՝ աւելի ծիծաղկոս՝ աւելի դիւրին է հոն . ինչպիսինքս աւելի գօրտոն՝ աւելի տրամադիր կ'ըզգանք այն միջոցին . մեր կարողութիւնները ա՛յ աւելի մերթիւն են : Պիտի չի կարճել այդ ժամանակը, ուշ ելնելով, կամ անստժամ գաղղումներով եւ դասարկ խօսակցութիւններով . կեսին իսկանիւթն է ան . ընդհակառակն, իրիկունը օրուան ձեռքառիւնն է :

\*

Մարդը կը մտածէ . ու մտածումը, որ աչքիւրն է այնքան ճանջանքներու, աղբիւրն է կանաչ գաղափարական ուրախութիւններու եւ արտաստանքին հայեցողութիւններու :